

Սան Տօմէնիկո-ի Մայր-եկեղեցիին սնտուկը շատ պղտիկ է ամբողջ մարմին մը պարունակելու համար եւ հաւանական է որ տեղական կղերը չուզելով այնքան թանկագին մասունքներէ ամբողջովին բաժնուիլ , տակաւին Հաւանա չղրկուած՝ մաս մը իրեն քով պահած ըլլայ : — Պատմական ճշգրտութիւնը ի նկատի առնելով էր որ թերեւս Հոռվմ՝ քսան տարիներու չափ առաջ՝ մերժեց երանելիներու դասը անցունել Քօլօմպօսը , հիմնուելով այն առարկութեան վրայ թէ նա տոգորուած էր նիւթապաշտութեան սկզբունքներով , — թէպէտ այն ատենները ներելի , — բայց ամէն պարագայի մէջ իրական արգելք մ'էր սուրբերու կարգը անցնելու համար :

Առաջին քայլն առնուած էր թէեւ , սակայն անհրաժեշտ է որոշել թէ երանելիներու քով դասուած Քրիստափոր Քօլօմպօսի մասունքները ուր կը գտնուին , քանի որ պաշտամունքի հարց մը կայ որ անվերջ վիճաբանութեան մը մատնուած ըլլալ կը թուի :

The Times Weekly Edition-էն
Հ . ԱԼԱՏԻՇ

ԵՐԱՎԵՐԵ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՌՈՅ

Պօթոէյլի փողոցին 17 թուակիր տունը , որ Բարիդի ամենէն հին տուներէն մին է , քիչ օրէն պիտի անհետանայ եւ անոր տեղ գործարան մը պիտի կառուցուի :

Հին շէնքին տեղին վրայ նոր մը շինելու համար՝ մէկ կողմէն գետինը պիտի փորուի , միւս կողմէն ալ նոյն գետնին ազատ մնացած մէկ մասին մէջ մասնաւոր պեղումներ պիտի կատարուին , որովհետեւ այնպէս կը յուսացուի որ հոնկից պիտի գտնուի «Երկաթէ դիմակով մարդ»ուն դերեղմանը :

Պասթիյլի այս առեղծուածային բանտարկեալը , որ Մաղառէնի մահէն քիչ վերջը (1703) մեռած է առանց իր դէմքը մէկու մը ցուցնելու , անոնցմէ է որոնց համար երեւակայութիւնը չարաչար կը յոգնի :

Վոլթէր՝ անոր մասին հետեւեալ տողերը կը դրէ .

«Մաղառէնի մահէն մէկ քանի ամիս վերջը . . . գաղտադողի Բրովանսի ծովուն վրայ Սէնթ-Մարկիթ կղզին կը դրկէին անծանօթ , սովորականէն քիչ մը բարձր հասակով երիտասարդ , գեղեցիկ ու ազնուական դիմագծերով բանտարկեալ մը , որ ճամբորդութեան պահուն դիմակ կը կրէր եւ այդ դիմակն ունէր կղակապ պողպատէ զսպանակներով , որոնց չնորհիւ՝ դիմակը երեսին վրայ՝ կրնար ազատ կերպով ճաշել : Հրաման կար

զինքը սպաննելու եթէ երեսը բանար : Երկար ատեն կղղին մէջ մնաց մինչեւ այն օրը՝ ուր վստահելի սպայ մը Սէն-Մարս, որ 1690ին Բինելու ուղի կառավարչութենէն Պասթիյլի կառավարչութեան կոչուած ըլլալով՝ Սէնթ-Մարկրիթ կղղիէն Պասթիյլ փոխադրեց «Երկաթէ դիմակաւոր»ը : Փոխադրութենէն առաջ՝ Լուլուայի Մարդիզը գնաց զինքը տեսնել կըդղիին մէջ եւ յարդալից ու ուժի վրայ խօսեցաւ անոր հետ :

«Այս անծանօթը Պասթիյլ բերին եւ հոն բնակեցուցին ճիշդ այն պէս ինչպէս պիտի բնակէր դղեակի մը մէջ : Ոչինչ կը մերժուէր անոր, որ նուրբ ճերմակեղէնի, ժանեակներու համար մեծ ճաշակ ունէր եւ կիթառ կը զարնէր : Անոր ամէն աեսակ համադամ կերակուրներ կուտային, եւ կառավարիչը շատ քիչ անգամ կը համարձակէր նստիլ անոր ներկայութեանը : Պասթիյլի պաշտօնեաներէն ծեր բժիշկ մը, որ յաճախ խնամած էր այս եղական մարդը, կ'ըսէր որ լեզուն ու մարմնին բոլոր մասերը գննած ըլլալով հանդերձ՝ չէր կրցած դէմքը տեսնել : Սքանչելի կազմուածք մ'ունէր, կ'ըսէր բժիշկը, ու մորթը քիչ մը թուխ . ճայնին միակ հնչիւնն էր որ կը հետաքրքրէր եւ իր վիճակին վրայ բնաւ չէր դժգոհար ու իր ինքնութիւնը չէր ուզեր հասկցնել :

«Այս անծանօթը 1703ին մեռաւ եւ զիշերը Սուրբ Պողոսի ժողովրդապետութեան մէջ թաղուեցաւ :

Եռնքա , թէպէտ անուս եւ սակայն իր «Պասթիյլէն ելլող բանտարկեալներուն վիճակը» անուն զրքին մէջ, բանտարկեալին Մարքիալի կամ Մարքիէլ ըլլալը կը հաստատէ : «1698 սեպտ. 18ին հինգշաբթի օրը ցերեկէն վերջը ժամը երեքին Պասթիյլի կառավարիչ պ . աը Սէն Մարս առաջին անգամ ըլլալով եկաւ Սէնթ Մարկրիթ եւ Սէնթ-Օնօրա կղղիներէն վերադարձին, եւ իրեն հետ բերաւ գահաւորակի մէջ հին բանտարկեալ մը . որ Բինելուի մէջ արգելուած էր . այդ բանտարկեալը, որուն անունը չենք ուզեր ըսել եւ որուն երեսը գոց կը պահուէր, նախ Պաղիլիէրի աշտարակին մէջ զրուեցաւ ու գիշերուան ժամը տասնին Պէռթօտիէուի աշտարակին երրորդ սենեակին առաջնորդեցի ևս ինքս անձամբ ...

Երկուշաբթի, 19 նոյեմբեր 1703, անծանօթ բանտարկեալը, միշտ ծածկուած «սեւ թաւիչէ դիմակով մը» (?), առջի իրիկուընէ պատարագէն ելած պահուն՝ ինքզինքը տկար զգալով՝ գիշերուան ժամը 10ին մօտ մեռաւ առանց երկար հիւանդութեան : Բանտին քահանան պ . Ժիոս խոստովանցուց զինքը եւ մահն իմանալով շատ զարմացաւ . հաղորդութիւն չէր առած մանաւանդ որ մահէն մէկ ժամ առաջ յորդորած էր զինքը :

Այս անծանօթ բանտարկեալը՝ երկար ատեն արգելքի տակ պահուելէ վերջ՝ երեքշաբթի օրը իրիկուան ժամը չորսին թաղուեցաւ եւ մահացուցակին վրայ անծանօթ անուն մը գրուեցաւ . . . վերջէն իմացայ որ մահացուցակին վրայ գրուած անունը Մարքիէլ կամ Մարքիալի է եղեր եւ թէ թաղման համար քառասուն ոսկի վճարուեր է :

Ահաւասիկ ուրիշ պաշտօնաթուղթ մըն ալ, որ բանտարկեալին մահուան վկայագիրն է :

«1703 նոյեմբեր 19ին, Մարքիալի, քառասունընինդ տարեկան, կամ գրեթէ անոր մօտ, Պասթիյլի մէջ մեռաւ, Մարքիալիի մարմինը Սբ. Պօղոսի ժողովրդապետութեան մէջ թաղուեցաւ նոյն ամսուն 20ին, ի ներկայութեան Պասթիյլի համարակալ պ. Ռօղարժի եւ վիրարոյժ պ. Ռէյլի : »

Ուրիմն խորհրդաւոր մարդը թաղուած է Ար. Պօղոսի գերեզմանաւտան մէջ, ուր հանգչած են կ'ըսուի Բապըլէ, Մանսար, Արմանտ Պէժար եւ Մօլիէո, ըստ թաղեցիներու աւանդութեան :

Գերեզմանաւտունէն շատ քիչ հող մը մնացած է հիմայ. տակաւին ոչինչ շինուած է հոն. անմշակ փոքրիկ ցանկապատ մըն է :

Տանը բնակիչներուն ու նոր կալուածատիրոջ, — որ հինին հակոտնեայ՝ կ'ուղէ մեծ գաղտնիքին վերահասու ըլլալ, — ըսածներուն նայելով՝ Երկաթէ Դիմակաւորին գերեզմանը նոյն ցանկապատին ձախակողմեան անկիւնը պէտք է եղած ըլլայ, այսինքն երեսը դէպ ՚ի Սբ. Պօղոս դարձուցած ու կոնակը փողոցին։ Հոն արդէն հողակոյտ մը կայ որուն վրայ խոյակով կոթող մը կը բարձրանայ։ Այդ կոթողին վրայ դանակի ծայրովը հետեւեալ բառերը փորագրուած են։

«Հոս կը հանգչի Մարքիալի, Երկաթէ Դիմակով Մարդը : »

Սոյն արձանագրութիւնն օրինակուած է եղեր ուրիշ քարի մը վրայ տեսնուած արձանագրութենէ մը : Հաւանական է որ այդ քարը ցանկապատին մէջ եղած ըլլայ։

Հողակոյտին տակ դանուած նկուղը մտնելու համար սանդուխ մը կայ եղեր ու այդ սանդուխին առաջին աստիճանները ծանօթ են եղեր։

Վերջապէտ, շտա մօտէն, հաղիւ երկու հարիւր մէթր հեռաւորութեամբ, ստորերկեայ ճամբայ մը կայ եղեր, որ Սբ. Պօղոսի եկեղեցիին միջոց մը հաղորդակցի եղեր։ Առաջները, մինչեւ հարիւր տարի առաջ, հետ կը հաղորդակցի եղեր։ Առաջները, մինչեւ հարիւր տարի առաջ, շատ յաճախ կը պատահէր որ եկեղեցիները շրջապատուած ըլլան սառը երկրեայ ճամբաներով։ Ինչ որ ալ ըլլայ, — ո՞վ էր այն մարդը որուն անունը չէ դիտցուած։

Արդեօք գերեզմանը բան մը պիտի յայտնէ՞ մեղի այդ մասին։

ՄԱՐՍ ՌԵՑՆ

(Le Journal)

ԳԻԾԱԿԱՆ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԼՈՒՐԵՐ

— Փայտերը եւ մանաւանդ գերանները փտելէ պահպանելու նոր միջոց մը հնարած են գերմանիայի մէջ։ Կը բաւէ ելեկտրական հոսանք մը անցունել փայտին մէջէն, որպէսզի անոր բովանդակած հիւթը դուրս ելնէ։ այսպէսով փառւթեան պատճառ եղող սարրէն կազատի փայտը եւ կը դիմանայ դարերով։